

Ե Ւ Թ Ա Պ Ա Ս

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ւ 14.

1859

Բ. Հ Ա Յ Ո

Յ Ա Խ Ո Յ Խ Ա Բ

Կ Ե Մ

Գ Ի Պ Ո Ւ Ի Ւ

իրելի ոկտագա կ'ըսէր. Գունիկունտառ երեք օր ետքը գիշեր մը ոկտագային երկայն լուսթիւնն աւրելով, "աշտարակին ժամացոցը տասնումեկ ուկէս զարկաւ, մենք ալ պէտք չէ մի որ քնանալու երթանքք, :

"Վհ, "սիրելի Գունիկունտառ կրկնեց դքսուհին հաւաշելով "սիրելի Մաքսիս խեղձութեամբ ասդին անդին թափառելու սկսելին ի վեր, գիշերները քնանալու երթալու դժուարութիւն մը կը զգամ, որովհետեւ զարհուրելի երազներով կը տանջուիմ: Եւ առտուըներն այսպէս յոդեած կ'ըւլսմ իբր թէ բոլոր գիշերը քնացած ըլլամ, եւ բոլոր անդամոց վրայ կոտրածութիւն կը տիրէ: Անցած գիշեր քստմնելի երազ մը տեսայ, եւ երկրորդ առուու բոլոր օրը տանջաւեցայ: Կեցիր որ քեզի պատմեմ,,: — "Կ'երազէի որ յանկարծ մեծ անտառի մը մէջ գտնուած եւ հոն մոլորած ըլլամ: Մէյ մ'ալ միաքը ինկաւ թէ ամուսինս ալ կրնայ նոյն անտառին մէջ մնլորած ըլլալ: Ոհ, ինչ ուրախութիւն կ'ըւլս թէ որ զննքը գտնելու ըլլամ: Այսպէս մտածած ատենս հեռուէն հեծելու ձայն մը լսեցի: Դէպ ի հոն աճապարեցի եւ որչափ որ ձայնին կը մօտենայի, այնշափ ալ ձայնը խղղուած կու գար: Վերջապէս աս ձայնը հոգեվարի մըն էր: Քանի որ կը մոտածէի թէ հոգեվարն իմ ամուսինս կրնայ ըլլալ՝ կը գողացի: Հաղիւթէ աս մոտածած էի, մեծ կաղնւոյ մը տակը հասայ: Յանկարծ՝ կուրծքէս սարսափման աղաղակ մ'ելաւ: Որովհետեւ ամուսինս արեան մէջ թաթիւուած աշացս առջեւը գետինն երկնցած էր: Արիւնը շատ վէրքերէն դուրս կը վազէր, եւ քովը տէդ մը կը հանգչէր: Աս անսայ նէ իրեն վրայ ինկայ:

Մարելս արթնցած ատենս՝ ալ ամուսինս

չտեսայ. Նաեւ ալ անտառին մէջն ալ չէի, այլ վարը գաշտի մը մէջ տեսակ տեսակ ծաղիկ կը ժողովէի: Գեղեցիկ ամարուան իրիկուն մըն էր եւ ամուսինս ու տղաքս ալ քովս էին: Աս պարագայիս մէջ սիրտս գոհ էր եւ երջանիկ էի, ինչպէս որ ասկէ մինչեւ քանի մ'օր յառաջ եղած էի: Մէյ մ'ալ յանկարծ տղաքս պուալու սկսան, "Ո՛հ հայր, ոհ մայր ամրոցնիս կրակի ու բոցի մէջ է,,:

"Եշքս գարձուցած ատենս, բոլոր ամրոցը պայծառ բոցի մը մէջ էր: Տէր Աստուած գոչեցի, եւ աս վայրկենիս բոցը մէջ եղած աշտարակը վրաս ինկաւ, տակը թաղուեցայ, բայց ասոր վրան արթնցայ:

"Չորս կողմն նայեցայ թէ ուր եմ, վերջապէս բոլորովին սթափիեցայ, բայց ալ չէի կրնալ քնանալ: Միտքս զարհուրելի խորհրդոց մէջ կը ծփար, կու լայի, կ'աղօթէի: Ոհ սիրելի Գունիկունտառ, թէ որ երազս ստոյգ պիտի ըլլայ նէ . . . թէ որ ամուսինս գէնէ գատաւորներէն սպաննուած է . . . թէ որ օր մը մեր ամրոցը հրց ու բոցի ճարակ պիտի ըլլայ նէ եւ մենք տակը պիտի թաղուինք նէ . . . ոհ ու մէջ . . . ոհ ու մէջ . . . ,:

"Ոհ սիրելի ոկտագա,, կրկնեց Գունիկունտառ ձեւացած աներկիւզութեամբ մը, "այսպիսի երազով մ'ինչո՞ւ զքել կը չարչարես: Իրն ուրիշ բան չէ բայց եթէ երազ մը: Երազի ես հաւատք չեմ ընծայեր: Երազը մեր երեւակայութեան խաղն է, եւ մեր միտքն անոր չետ գործք չունի: Առանց մասնաւոր Աստուծյա ազգեցութեան, երազի հաւատլով՝ անոր վրայ շէնքեր շինելն իսկ, մեղք կը համարիմ: Մարդու վիճակը կարգադրողն Աստուած է, մենք արարածքս իր ամենակարուղ ձեռաց մէջն ենք: Իր պաշտպանութեանը պէտք ենք դիմել, եւ մեր բոլոր վստահութիւնն անոր վրայ գնել,,:

Պէտքա աս ցաւալից խօսքերու վրայ ակամայ իսկ տիրած ըլլալով, խցին մէջ առանձին մնաց: Ետքը կամացուկ մը տղոց վաղեց որ տեսնէ թէ տղաք կը քնանամն: Աս անգամ տղոց քովն արտաքսյ կարդի տիսուր զգածմուկը մ'ունեցաւ, որուն նմանն ունեցած չէր: Քնացող տղոցը վրայ կը նայէր, եւ արտասուք մը, իր չուզելով ալ աշքը թրջեց:

"Ոհնէ անմեղ կը քնանան սիրելի տղաք,, կ'ը-

սէր ինք իրեն եւ ծոելով իր շըմունքներովը կամացուկ մ'անոնց սիրուն բերանները շօշափեց: “Քնացէք, քնացէք, սիրելի զաւակներս, անհոգ մանկութեան ոսկի օրերը ձեզի համար միանդամ մը միայն կը ծաղկին: Ո՞՛չ, հոգոց ու թախութեանց օրերը շատ շուտ կու գան: Ան ատենը քաղցր քունն իր փափուկ թեւերովն զձեղ ասանկ շուտով չեգրկեր, ինչպէս հիմայ: Աշխարիս զանազան հոգերն ու ցաւերը շատ անդամ ձեր քունը կը խոռվին, եւ փուճ տեղ զանի կը կոչէք, որովհետեւ ձեր յոգնած աշքերէն կը փախչի: Աղմիւ, հրեշտականման զաւակք, ես ալ երբեմն իմ մանկութեանս ատենը ձեզի պէս անհոգ՝ քնոյն փափուկ գրկացը մէջ կը հանդէէի: Ո՞՛չ, գեղեցիկ եւ անհոգ տղայութիւնը շատոնցուլնէ ի վեր մէկնեցաւ իզմէ. ո՞՛չ. ինչու համար նոյնն այսպէս քիչ ատեն եւ միանդամ մը միայն կը ծաղկի: Ո՞՛չ, կարելի ըլլար, եւ նորէն տղայութեան վարդէայ օրերուն դառնայի:

“Ոիրելի զաւակք, քնացէք հանդարտութեամբ,, կ'ըսէր խաղաղեալ սրտով ու ոսք ելլելով: “Ձեր քունը խոռվով չկայ. ձեր սիրելի պահապան հրեշտակը ձեր քովը պահապանութիւն կ'ընէ, եւ ամենակարող երկնաւոր հօր զօրաւոր բազուկները ձեր վրայ տարածեալ են: Ո՞՛չ, Աստուած զձեղ միշտ ասանկ անմեղ ու բարի պահէ:,:

Աս ըսելէն ետքը նորէն վրանին ծոեցաւ եւ անդամ մ'ալ բերաննին պագաւ: Եւ ամէն մէկուն ձակտին, բերնին ու կրծոցը վրան Ս. Խաչին նշանն ընելով ըստաւ, “օր հնէ զձեղ ամենակարող Աստուած, շարածեալ են: Ո՞՛չ, Աստուած զձեղ միշտ ասանկ անմեղ ու բարի պահէ:,:

Կ'ուղէր տղաքը թողուլ եւ երթալ բայց անմեկնելի զօրութիւն մը զինքը կը բռնէր: Երկու անդամ անոնցմէ բաժնուեցաւ, բայց երկու անդամ ալ ետ դարձաւ: Քնացող տղոց վրայ նայելով չէր կշտանար, կարծես թէ ձամբորդութիւն պիտի ընէր եւ երկայն ատեն զիրենք պիտի չտեսնէր:

Ո երջապէս ինք իրեն բոնութիւն ըրաւ, եւ անկողին մուաւ: Հազիւ թէ ժամ մը քնացած էր, զարհուրելի աղաղակաւ մ'արթընցաւ: Բոլոր ամրոցը հրց ու բոցի մէջ էր: Անկողին ցատկեց որ տղաքն աշպատէ, բայց վախէն ծնկերը բռնուեցան, եւ քայլ մ'ալ չէր կընար յառաջ երթալ: Մէջ մ'ալ յանեկարծ նևնեկին գուռը բացուեցաւ երկէ հոգի ներս նետուեցան: Մէկը զզքսուհին բռնեց, մէկաները տղաքն անկողին յափշտակեցին, եւ բոցերու մէջէն դուրս աճապարեցին: Ամրոցին գաւթիւն մէջ, աղմուկն երթալով աւելցաւ, բոցն երթալով կ'աճէր եւ ամէն կողմ կը տարածէր, եւ առաւուտեան արեւը ծագելէն յառաջ Վալտէրնի ամրոցը գարձած էր:

Գ Լ Ա Խ Խ Զ.

Գիսպուրկի ամրոցին մէջ սիռսողը մը:

“Գիսպուրկի ամրոցին մէջ ձիւալ (Քէրէ, Ֆէն) մը կամ ոգի մը կայ, չեմ հասկընար ի՞նչ է, կ'ըսէր

Գէւորդ իր գրացւոյն: “Կիս գիշեռանց ամրոցին հիւսային կողմն եղած աղմուկն ու դղոդիւնը գեռ չեմ լսած,,:

Դրացին. Զէ սիրելի Գէւորդ չեմ լսած, բայց անոր վրայ պատմութիւններ լսած եմ: Հօրեղայրս ալ կ'ըսէ թէ ինք ձիւալին աղմուկները լսած ըլլայ: Ամրոցին մէջ ըլրածը չիմար եղեր, եւ այնպիսի աղմուկներ կը հանէ եղեր որ կարծես թէ դժոխոց բուլը ոգիները հօն ժողուած ըլլան: Ի՞նչ է արդեօք: Ես կ'ենացս մէջ Գիսպուրկի ձիւալին վրայ բան մը շլեցի:

Գէւորդ. Ես ալ նցնպէս: Աս բանս լսուելու սկսելէն ետքը գեռ շատ ատեն չէ: Ամրոցին տիրոջը ծառան գոնրատ, քանի մը օր յառաջ գինեցուլ լեցուն ամանի մը քով նստածէր: Ես ալ ներս մտնելով, քովը նստեցայ. իսկզբան զանաղսն բաներու վրայ վիճեցինք, վերջապէս խօսքը ան ձիւալին վրան եկաւ, որ քիչ մ'ատենէ ի վեր Գիսպուրկի ամրոցին հիւսիսային կողման վրայ կ'ըսէր ի ամրուրկի ամրոցին մէջ ի՞նչ գործք ունի: Անոր վրան ամէն տեսակ զարհուրելի բաներ լսած եմ, եւ դուք աս բանս աղէկ պիտի գիտնաք,,:

“Ոմէ իրօք Գիսպուրկի ամրոցին հիւսիսային կողմը ձիւալ մը կայ, կրկնեց Գոնրատ. “ամրոցի մէջ ամէնքս ալ համոզուած ենք, եւ թէ ես եւ թէ իմ ընկերներս անանկ ասոր կը հաւատանք, ինչպէս օր երկնից վրայ Աստուածց մը գոյութեանը: Հինգ շաբաթէ ի վեր ամէն գիշեր եւ մի եւ նցն ժամանեն, որուն մէջ ձիւալը կու գայ, զարհուրելի աղմուկներ կը լսենք: Կայ իսկ մեր տէրն ալ կը հաւատայ: Գեռ երէկ մեր տէրը, բոլոր ծառաններն իր ասսետական մեծ սրահին մէջ ժողվելով ազգաբարութիւն կ'ընէր եւ ամէն մէկուն խիստ կ'արդիկէր որ ամրոցին հիւսիսային կողման սենեակները մարդ չերթայ, ապա թէ ոչ կընայ մէկուն վես մը հասնիլ:

“Գոնրատ ասանկ խօսեցաւ եւ ես ալ բոլորովին անոր կարծիքէն եմ,,:

Դրացին: Ես ալ նցնպէս: Ամրոցին ձիւալը լաւագցն էր չգար թէ որ դժբախտութիւն բերելու համար կու գայ: Աստուգիւ մէջք կ'ըլլայ թէ որ մեր սիրելի տէրերէն մէկը մեռնելու ըլլայ: Մենք պէտք ենք ամէն օր, կամ Ս. Վաղենաբինոսի եւ կամ վանքին մէջ անոնց համար աղօթքը ընել, որ Աստուած անանկ կարգադրէ որ գոնէ աս անդամ մարդ չմեռնի, այլ միայն ուրիշ գրախտութեամբ մ'անցնի:

Գէւորդ: Դրաւունք ունիս սիրելի գրացիս, բայց մուցայ քերի ըսելու որ Գոնրատ պատմեց թէ ամրոցի, վանքին եւ Ս. Վաղենաբինոսին մէջ ամէն օր աղօթք կ'ըլլայ որ Աստուած աս շարիքը խափանէ, եւ թէ Գիսպուրկի ընտանեաց վրայէն աս ձիւալն հիւսացընէ:

Դրացին: Ասի աղէկ է: Բայց մեղի ամօթ եւ ապերախտութիւն է որ մենք գեռ աղօթքի չոկսանք:

Ես պէտք է որ այսօր իսկ բօլոր գեղը տնէ տուն պտըրիմ եւ զամէնքը աղօթքի կանչեմ։ Ով որ գոնէ Հայր մեր, կրնայ ըսել, պէտք է որ ներկայ գտնուի։

Գէւուրէֆ։ Շատ աղէկ կընես։ Տներուն կէսը ես կ'առնում կէսն ալ դուն, եւ այսպէս շուտով կը լմնցնէնք։ Թէ որ հիմակ անմիջապէս սկսինք նէ աղէկ կըլաս։

Վասնկ ըսին ու գացին, եւ ամէն օր առտու եւ իրիկուն վանքի եկեղեցւոյն մէջ աղօթք կըլար, որուն մէջ ով որ կրնար ներկայ գտնուիլ նէ, չեր պահսեր։ Գիպուրկի տէրերն ատոր վրայ մեծապէս կ'ուրախանային, որովհետեւ աս բանս ցցց մըն էր որ իրենց հպատակներն, Գիպուրկի ընտանեաց վրայ մէծ ոէր ու մեծարանք ունէին։ Բայց ետքէն ուրախութիւննին աւելի մեծ եղաւ, որուն նաեւ բոլոր հպատակներն ալ սրտանց մասնակից կըլային, երբոր ամրոցին ճիւաղը քիչ մ'ետքը դադրեցաւ, եւ երբոր գժբախտ հետեւութիւն մը չունեցաւ։ Ուշափ որ ուրախութիւնը մեծ եղաւ նէ, Աստուծոյ ըրած շնորհակալութիւնն ալ այնչափ մեծագոյն։ Ճիւաղը շատ տարիներ անցաւ չլսուեցաւ, եւ ամէն մարդ կը կարծէր որ ալ դադրած է։ Բայց ամրոցին հիւսիսային կողման խցերը, նոյն ատենէն ի վեր չէին բնակուեր, եւ հոն մարդ չէր երթար։ Գոքով նաեւ ծառայից ալ, ի բաց առեալ նուրերտին, թոյլ չէր ի տար որ ան կողմէրն երթան։ Կոյնպէս ձորի մէջ բնակողներն ալ, ամրոցին նոյն կողմը մօտենալու կը վախնային, եւ թէ որ մօտէն անցնիլն անհրաժեշտ կըլար, եւ րեսնին կը խաչտնիքէին եւ մաքերնէն Հայր մեր, մը կը զբուցէին։

Շատ ատրի ետքը երբոր գունոն ծաղկահասակ երիտասարդ մ'եղած էր, գուքսը մէկհատիկ ծառայով մը, գէննցով, դէպ ի չորանտա ճամփորդութիւն մ'ըրած էր, որուն վախճանն թէ ծառաներէն թէ ամուսնէն եւ թէ իր տղէն ծածուկ պահած էր։ Եւ առ ատենս ամրոցին ճիւաղը նորէն սկսած էր։ Դքսուհին մեծապէս կը վախնար։

“Ո՞՛չ, Գունո, կըսէր օր մը իր որդւոյն, “սիրոս ինչ աստիճանի վախի մէջ ըլլալը չեմ կրնար յայտնել։ Եւ աս վախու օր քան զօր կ'աճի։ Հայրդ հոս ըլլար նէ կրնայի հանդարտի։ Բայց ամնէ մ'ի վեր դացած է, եւ վրան դեռ բառ մը լսած չենք։ Ամրոնին ճիւաղն աս անդամ մէզի մեծ չարիք մը կ'աւետէ։ Աս զարհութերի խորհրդէն կը դողամ, բայց մնքէս չեմ կրնար հանել, եւ աս խորհրդէն ան է, որ մեր սիրելի հայրը աս կենաց մէջ մէյ մ'ալ պիտի շտեմնենք։”

“Միրելի մայր, կրկնեց շուտով մը գունո, “այսափիսի չնչին բանէ մը զարհութերի լու ինչ ունիք։ Ասկէ շատ տարի յառաջ մի եւ նոյն անձկութիւնը չունեցաք։ Ճիւաղն չետքն բնչ եղաւ, բայց եթէ զուտ ոչնչ։ Աղօթեցինք, յԱստուծած վատահացանք եւ ինք զմել չարիք պահպանեց։ Կոյնը նորէն ընենք եւ

Աստուծած աս անգամ ալ զմել կը պահպանէ,։ Գունո խուզած մայրը հանդարտեցնելու համար ասանկ խօսեցաւ, եւ խոհեմութիւն ընելով լուց թէ ճիւաղը շատ ատենէ ի վեր իր մոտացը մէջ կասկածներ կը ծնանի։ Եւ միշտ կը մտածէր թէ մէկ եղանակաւ մը անոր ինչ ըլլալը հասկընայ։

Գունո գիշերուան ժամը տասնին մօրմէն բաժնուեցաւ, բարի գիշեր մաղթեց եւ իբր թէ քնանալու կ'երթայ, իր խուզը քաշուեցաւ։ Բայց երբոր ամէն մարդ թէ մայրը թէ ծառաները քնացած էին, զրահաւորեալ եւ զինաւորեալ իր խցէն ելաւ, կամացուկ մը խղնջածեւ սանդղէն վար իջաւ եւ հիւսիսային կողման մեծ, բայց պարապ սրահ մը մուաւ, որ ճիւաղին աղմլան լսուած տեղերուն մօտ էր։ Աս սրահին՝ ինչպէս նաեւ նոյն կողման բոլոր խցերուն, շատոնցուլնէ ի վեր, ճիւաղին վախէն ոչ ոք գացած էր։ Գունո հոս, աս ասպետական սրահին մէջ հին թիկնաթոսի մը վրայ նստեցաւ եւ ճիւաղին ժամուն կը սպասէր։ Պաղ գիշեր մըն էր, եւ ինք իր մեծ թիկնոցին մէջ փաթթուած։ Իր բոլորտիքն ամէն բան խաղաղ եւ ամայի էր։ Ճիւաղին փայտ իրդարու մէջ, փայտի որդան կրծելու ձայնը կը լուսէր։ Սիրուն լուսին մը հորիզոնին վրայ կամաց կը բարձրանար եւ իր աղօտ լցուը պատառած ամպերուն մէշէն, հին ասպետական սրահին կըր պատուհանին վրայ կը ձգէր։

Ա երջապէս, աշտարակին ժամացցը երկայն ատենէ ի վեր բաղձացուած ճիւաղի ժամը զարկաւ։ Գունո քաջութեամբ՝ թիկնաթոսէն ելաւ եւ ճիւաղին հետ կուռելու պատրաստուեցաւ։ Համարձակութեամբ չորս կողմը նսյեցաւ, քանի մը քայլ յառաջ գնաց, կեցաւ եւ մարիկ կրնէր։ աս վայրկենիս մէջ հարուածի մը ձայն ելաւ։ Ճիւաղն իրմէ շատ հեռու չէր, այլ իր կեցած տեղեցն վրայի դստիկոնն էր։ Գունո մեծ սրտոտութեամբ սրահին գուրս վաղեց, եւ կամարածեւ անցքէն անցնելով սանդղէն վեր ելաւ եւ վերի դստիկոնն հասաւ։ Անկէ նեղ եւ մուլդ կամարածեւ անցք մը մութի մէջ կամաց կամաց քալած եւ դլուին ասդին անդին զարնելով յառաջացած ատեն, փափսալ ձայն մը լուց։ Կեցաւու ու մարիկ կրնէր։ Մութ անցքին վերջի ծայրն, աչքերը յանկարծ լցու մը տեսան, որ խաւարի մէջ աղօտ կը վառէր։

“Ա հայ, վերջապէս ճիւաղին հետքը գտայ, գունեց կամացուկ մը յանդուդն ասպետը։ Մերկ սրու վրաջութեամբ յառաջ վաղեց։ Անցքը կորութիւնն մը կը ձեւացընէր։ Գունո սեան մը քով քաշուեցաւ։ Եւ մեծ զարմացմամբ տեսաւ որ պղտիկ խցի մը կէս բաց գունէն գուրս լցու մը կը տարածուէր։ Ինք աս խուզը կրնացը մէջ տեսած չէր, եւ անոր վրայ բան մ'ալ լսունէր։

“Ո՞՛չ, Տէր Աստուծած, աս ինչ բան է, Կոչեց կամացուկ մը գունո։ “Ես իմ հայրական ամրոցին մէջ, կարծէս թէ անտեղեակ օտարական մըն եմ։”

Աս ըստ եւ ոտիցը մատերով քալելով դէպ ի թերաբաց դուռը դնաց եւ ներս նայեցաւ :

“Ե՞ս տեսնէ աղէկ: Ճիւաղը չէ: Կամարաձեւ
եւ պարդ կահուք իսի մը մէջ, կլոր սեղանի մը քով,
որուն վրան աղօտ լցու մը կը վառէր, հասակաւոր
յարգելի մարդ մը կը նստէր, որուն կէս ձերմակ
մօրուքը, մինչեւ կուրծքը կը համնէր: Իր նիշար բայց
ծանր գէմքը բան մը կ'ակնարկէր, եւ երեսին վրայ
շատ ցաւերու, բայց մի եւ նյժն ատեն նաեւ մեծանձ-
նութեան կնիք մը կար, որով ան ցաւերը կը կրէր:
Աս յարգելի մարդուն քովը՝ պարկեշտութեամբ մը
նստած էր Ռումելիա ծեր բերդապահը, եւ կարծես
թէ անոր Հրամաններուն կը սպասէր:

Ա երջապէս անծանօթն աջ ձեռօքը գիւնով
լեցուն բաժակ մը վեր վերցընելով, կամաց եւ դող-
դոջուն ձայնով եւ ներքին այլայլութեամբ մը կոչեց,
“Ալեցցէ Կոթք Փրիտ Գիպուրկ, իմ բարեկամն եւ իմ
ազատիչու,,,:;

Խամբեց: Մի եւ նոյն վայրկենի մէջ բերդապահը,
ոսկովը՝ երկաթէ մեծ գունդ մը գլտորեց եւ ամրո-
ցին կամարակապ անցքերը զարհուրելի արձագանք. մը
տուին: Գունդ դրան քով անշարժ կը կենար, եւ աս
զարմանալի տեսարանը չաւրելու համար նոյն իսկ
շունչը կը բռնէր:

“Ո՞ Կոթֆրիտս, իմ՝ աղնիւ բարեկամն, գոչեց
Նորէն անծանօթը, եւ կարծես թէ աչքերն ալ կու-
լային: “Աստեղաց վրան արդար Աստուած մը կը բնա-
կի, որ՝ քու ինձի ըրածիդ եւ ետքէն ալ ընելիքիդ
Համար զքեզ պիտի վարձատրէ: Ան՝ օր մը քեղի
Հարիւրապատիկ պիտի հատուցանէ: Ինք քեզի ճամ-
բորդութեանդ ատեն առաջնորդ ըլլայ, եւ կայսեր
քով աղէկ ունկնդրութիւն մը գտնել տայ,,: Անծա-
նօթ օտարականն ասանկ խօսեցաւ, եւ բերդապահը,
լուռ լայց շարժած սրտով մը քովը կը կենաբ:

“Իմ հօրս ամրոցին մեջ աս բանս թնջ նշանակութիւն ունին, գոչելով Գունը Համարձակութեամբ ներս մտաւ : Անծանօթին երեսին գոյնը նետեց եւ “Ո՞՛ Տէր Աստուած, գոչելով բերդապահին բաղկացը մեջ ինկաւ : Եերդապահին իր ազնիւ բեռը լուսթեամբ մաքուր անկողնոյ վրայ դրաւ, ետքը հաստատուն քայլերով, բայց տիրութեամբ Գունըին մօտեցաւ, եւ կաղաչէր որ անմիջապէս նցն տեղը թող տայ եւ չեռանայ : Գունը պնդեց կեցաւ :

“Որուբերտ քիչ մ’ատեն լուռ կենալէն ետքը.
ըստ, “Որովհետեւ գէպքը կամ հետաքրքրութիւննիրը
ձեզի այսչափ մատնեց, բան մ’ալ պիտի իմանաք, որ թէ
եւ ձեր հետաքրքրութիւնը պիտի շատեցնէ, բայց
բոլորովին պիտի ընկճէ: Որովհետեւ ես ձեր սրտո-
տութիւնն աղէկ կը ճանչնամ, շատոնցուընէ ի վեր
կը համարէի թէ օր մ’աս տեղը պիտի երեւնաք, ա-
նոր համար աս գէպքին համար ալ պատրաստուած
էի: Տեսէք տէր ասպետ սա նամակն որ ձեր հօրմէն
դրուած է: Առէք զասի եւ ձեր նիցին մէջ կարդացէք, :

Վառնո զարմացմամբ թուղթն առաւ, եւ որպէս

Հետեւ իր հօրը ձեռադիրը կը ճանշնար, անմիջապէս
նցն տեղը թող տալով իր քնանալու խուցը քա-
շուեցաւ : Հոն թղթոյն կնիքը կոտրեց եւ կարդաց

ԱՅՐԵԼԻ ԳԱՆՆՈՒ

“[...] որ հետապքը ըստ մեամբ կամ դիմուածով
ամրոցին մէջ խուց մը գտնես, որ իր մէջն ամեն մար-
դու համար էական գաղտնիք մը կը պարունակէ, ան
ատեն Ռուբերտ բերդապահը քեզի աս նամակս պի-
տի տայ, զոր ես Հոլանտա ճամբորդութիւն ընելէս
քիչ մ'առաջ գրեցի: Ես քեզի կը հրամայեմ եւ
կ'երդութեացնեմ զքեզ, յօրհնութիւն եւ յանէծ
հօրդ, որ մեյ մ'ալ նոյն տեղոցն սեմոց վրայ ոտք
չկոխես, եւ թէ մինչեւ որ իմ ապրելէն դադրելուս
վրայ ապահով տեղեկութիւն մը չունեսաս, նոյն
գաղտնեաց ինչ ըլլալն իմանալու ետեւէն չիյնաս, եւ
թէ խօսքով կամ գրով աշօքդ տեսածիդ եւ ական-
ջովդ լասձիդ վրայ նշան մը չտաս: Եւ թէ Ռուբեր-
տին՝ որ 30 տարիէ ի վեր հաւատարմութեամբ ինծի
կը ծառայէ, ամրոցին հիւսիսային մասը երթալը բնաւ-
չարգիւես, մանաւանդ թէ գուն ալ այնպէս համարիս
որ նոյն կողմերը ճիւաղ մը կը բնակի: Աս քու հեռաւոր
հօրդ խիստ պատուէրն է, զոր իր գրովն ու կնքովը
քեզի կը յայտնէ 1499ին Ս. Ամբոսիոսին օրը:

**Տուեալ իմ ժառանգական գիպուրկ ամրացիս մէջ
Կոթքրիտ Գիպուրկ, :**

Պառնո ընդ Հօրը թուղթը կարդալը, եւ հօրը
գիրն ըլլալը ճանչնալը, թուղթը ծալցեց եւ հնազմն-
դեցաւ, որովհետեւ հօրը կամքն, որոն վրայ անեզր
սէր ու յարդութիւն աւնէր, իրեն համար միշտ սուրբ
էր, եւ աւելի կ'ուղէր մեռնիլ քան թէ հօրը անէծ-
քը վրան ձգել: Թէ իր հետաքրքրութիւնը մարած
չէր, ասոր վրայ տարակյս չկայ: Ամէն բան իրեն զար-
մանալի երեւեցաւ: Շատ կը բաղձար որ հետեւեալ
հարցմանց պատասխան մ'ընդունի: «Ան յարդելի օ-
տարականն ո՞լ է: Ինչո՞ւ ասանկ մեծ փութով պա-
հուած է: Ինչո՞ւ համար ո՞չ ինք եւ ո՞չ ալ մայրն
ասոր վրայ բնաւ տեղեկութիւն պիտի չունենան եղեր:

Ասոնք անսանկ հարցումներ էին զրոնք միայն ինք
իրեն կրնար ընել եւ պատասխան չէր կրնար ընդու-
նիլ։ Բայց իր հետաքըբըութիւնը զապեց, եւ հօրա
կամքն է ստեղծվ ինք զինքր հանգարտեցուց։

Երկրորդ առաջային արդէն ամենայն արագութեամբ
լուր ասարուծուած էր որ Գունո ասպետն ամրոցին ճի-
ւաղը տեսած ըլլայ: Թէ եւ Գունո զինւաղն ստորա-
գրած չէր, բայց բերնէ բերան անանկ զարհուրելի
կերպարանք մշառած էր, որ նոյն իսկ անոր ստորա-
գրութիւնը լսելը զարհուրելի էր: Ամեն աս պատմու-
թիւնները լսողները, Գունոյին քաջապարտութեանը վրայ
կը զարմանային, որով համարձակած էր նոյնը տեսնե-
լու: Ոմանք աս ալ կ'աւելցընէին թէ Գունո անոր հետ
կոռուելու ալ միտք ունէր, թէ որ ճիւաղն յանկարծ
աներեւոյթ եղած չըլլար:

የኢትዮ'ውያን

ՎԻՇՎԱՆԵՑՆ ԶՈՒԵՆՑԻ

Ո նեանեամ շոգենաւն, արտապառաս բոլըրովին տարբեր կազմութեամբ նեւ մին է, գեռ նոր լըրնցած եւ փարձած է: Բայց մենք աս առաջն փորձին վրայ շնօսած, նախ եւ յառաջ զնաւը, իր կազմութիւնը եւ անոր մատուցած ծառայութիւնները քննենք:

Աս շոգենաւը, մինչեւ հիմայ ծալու վրայ դանուած նուերուն բնաւ նմանութիւն չունի: Աչ ողնափայտ ունի, ոչ կայր, ոչ շաւաններ, ոչ ծածկ, ոչ ծակ եւ ոչ ալ խելք: Եւ արտաքին կերպարանքը ճշուի հակայ գլանիկի (սիրակ) հետ կրնանք համեմատել: Աս գլանիկաձեւ հրեշնի փորին բոլըրափեր մեծ օզակ մը կը պատե, որուն վրայի պատուակաձեւ տախտակները ջուրը կը կարեն եւ զնաւը կը մզեն: Աս օզակը չորս մեծ շոգւց մեքենաներով, որոնք նաւուն մեջ տեղն են, նաւուն փորին բոլըրափեր կը շարժի: Երկու ծայրն ալ բահածեւ զեկեր կան որոնց տախտակին լայնաթիւնը Յ, իսկ երկարանութիւնը Կ առնաշափ է: Կաւուն ամենէն լայն մասը 16 առնաշափ է, իսկ անոր հակառակ երկայնութիւնը 180 առնաշափ: Աս կազմութեամբ, ձեռ շնարկները կը յուսան որ չորս օրուան մեջ Աղլանդեան սվիթանուը կրնան կարել աղյոնիլ:

Աս գործքին ձեռնարկողները, նոյն շոգենաւն ասանկ կը ստորագրեն:

“Մեծագոյն ապահովութիւն, արագ եւ միօրինակ եւ որոշ շարժում, ինչպէս նաեւ բեռն տանելու մեջ շատ միատեղ տանելով ինսայութիւնն ընել, ասոնք էին զմեղ այսպիսի հաւաշնաւթեան մը ձեռք զարնել տուալները, եւ ասոր մեջ նաւաբեկութեան վատանդն ալ աչքի առջեւէն հեռացուած չէ, այլ մանաւանդ ասոր մամնաւորապէս մասպիր եղած ենք:

“Փորձը կը ցացյունէ թէ շոգենաւայ վրայ առագաստները սույց է արագութեան որոշ ասորին մ'ալ կու տան, բայց մենք կը կարծենք որ առագաստներն ու անմնց վերաբերածները բոլըրափեն մեկ դի թող տալով, մանաւանդ այսպիսի երկաթէն նաւու մը, որուն գործածութիւնը պարզապէս շոգւց օդնաթեամբ է, եւ որուն կազմութիւնն ու ձեւը պարզապէս շոգւց նկատմամբ շինուած է, առագաստին մատուցած ծառայութիւնը ինք իրեն կը մատուցանէ:

“Մեր նկարակրած նաւն, ամէն բաղձացուած պայմաններն ունի, եւ մեր գիտած վախճաններուն տողութեանը եւ գործնականութեանը իր փորձ մը կրնայ ծառայել: Աչ ողնափայտ ունի, ոչ ցրուկ, եւ ոչ ալ որիշ որպիսի եւ իցե ջրայն երեսէն վեր բարձրացած բան մը, ոչ հարթ եւ երկու կողմը բարձրացած ծածկ, որով ալիքներէն վրան եկած ջրերը կենալու տեղ մը շանին: Առագաստ շունենալը, նաեւ առագաստի վերաբերեալ անթիւ կազմաներու ալ կարօտ չընէր, եւ նոյն իսկ անուլ կը կարծենք որ մեր նաւը, թէ թեւութեամբն տելի ապահովութիւն եւ աւելի արագաշարժութիւն կը խառանայ: Իր կազմութեան պարզութեամբն եւ ձեւովը, անհարթ օդերու եւ ալեկութեանց մեջ դիմագրութեան մեծ երես չանենալով ջրայն դէմ շատ բռնութիւն ընելու կարօտութիւն շանին, իսկ հանդարա ծովը պատսել անցնիլ իրեն շատ աւելի դիւրին է:

“Մեր նաւին երկայնութիւնը, լայնութեան 11 պատիկն է, որովհետեւ երկայնութիւնը 180, իսկ լայնութիւնը միայն 16 առնաշափ է: Աս երկայնութիւնը, ջրայն երեսէն

միշտ մի են նոյն բարձրութիւնը ունենալու վիճակի մէջ կը գնէ զնաւը, որով ջրայն ընդգիմագրութիւնը նուազ ըլլաւը, արագութիւնն ալ շատ կը լլայ: Մինչեւ հիմայ շինուած շոգենաւներէն, մէկն ալ ասոր արագութեանը ու թեթեւութեանը չկրնար համեմատուիլ, որովհետեւ հասարակ շոգենաւներուն երկայնութիւնը, իրենց լայնութեան հազիւ ութուապատիկն է: Աս նաևին ջրոյ մէջ եղած մասին տարածութիւնը դարսը եղածէն աւելի չէ, որով անուվոր եղածնական ալիքներու, ալիքներով բարձրացած ծալու գիւրաւ կը կարէ, եւ իր ձեռն ալ ան առաւելութիւնը կու տայ որ ալիքները մէջը չեն կրնար մաննել, եւ անով մեծագոյն ապաշխատութիւն մ'ալ կը ստանայ:

Անացածը բարձր անուայ:

—*—

ԵՂԵՔՍԱՆԴՐ ՀՈՒՄԳՈՎՈՒՑ

Եղեքսանդր Համելովը իր գիտնական եւ լի փառաք կեանքը, բոլըր Եւրոպային սպառնացող պատերազմի մ'ատենը կնկեց: Մայիսի 6ին 90 տարուան հասակի մէջ մեռուաւ. իր գիտութեամբն արժանաւորած պատահը՝ կրնայ ըսուիլ որ գեռ մահկանացու մը չվայելեց: Իրաւամբ ժամանակացաց փառքը կը համարուի եւ իր ապրած գարուն պասկիը: Կմահը, զինաց շառաւման մեջ այնպիսի խորին: Արովհետեւ նոյն աշխարհին մէջն ալ պիտի գանէ: Արովհետեւ նոյն աշխարհին բնակացն ալ, զաւմալուս, իրենց երկրին վրայ այնաշափ նոր ծանօթութիւններ տուաւ. անոնց՝ Ամերիկայի վրայ այնշափ նոր բաներ առպնդաց, որոնց վրայ իրենք գեռ եւ ոչ գալափար անէին: Իր քննախալութեան հադին անանկ զօրաւոր էր որ ափեղերաց մասանց, մալրակաց վրայ, տանանձին առանձին տեղեկութիւն ունենալը բաւական չուպեց, այլ իր ջանքն ան եղաւ որ զանանք իրը ամբողջ մը, եւ ափեղերաց հետ կապակցութիւննին ըմբռնէ: Ի փոքրագունէ սկսեալ, իր միաբը գեպ ի մեծագոյն ապարէլ կը դիմէ, եւ ասով բնաւթեան մեջ եղած ամէն բան, մէկ Տէկտէրաբանէւան մեջ ամփոփին յաջողուց: Գառշուռ գրեց եւ առ զբանչելի գործքը լինցընելին եաբը իր տալանլը բոլըր Երկրին առջն բացաւ: Աս գործքն իրեն անհնարին աշխատաթիւն արժած է, զօր գուցէ ուրիշ մ'անշափ չեր աշխատաթիւն, բայց նոք իր անխոնջ փութովն աշխատաթիւննէ չեր փախչեր, աշխատաթիւնն իրեն պարագ, հաճցք եւ ուրախութիւնն կը համարէր: Ինք ամէն բան այնպէս ըմբռնած, այնպէս սորված էր որ ուր կ'երթար կարծես թէ առնը մէջ էր:

Հումգովը հին հեղինակաց վրայ պանչելի ծանօթութիւններ ստանալուն եաբը, գործնական ճիւղերու ձեռք զարկաւ, ի սկզբան բովերու, հանդարանութեան, երկրագիտաթեան (Géognosie) գիմեց, եաբը մատգրութիւնը վաճառականական գիտութեանց գարծուց. եաբը վիճակագրութեան (Statistique), վերջապէս բնական գիտութիւնն իր ամէն ճիւղերովն, անոր ուրին իրեն քաշեց: Բնական գիտութեան մէջ, իրմէ առջններն որչափ յառաջացած ալ էին նէ, իր առներ եղած յաւաջաղինութեան հետ համար համեմատելով, ան գիտութիւնն գեռ որբոցին մէջն էր: Իրմով 60 տարուան մեջ նոյն որբոցին

տղան մեծցաւ, աճեցաւ եւ հօկայ մ'եղաւ. եւ ասոր՝ Հառմ
պղլտին պէս օգնող եւ զանի յառաջացնող չեղաւ : Բնա-
կան դիտութեանց մէջ Հումագութ ինսդիրները գրգռեց,
քննութիւններ յարցց, երեւելի դիւտեր ըրաւ եւ նոյն դի-
տութեան նոր կերպարանք մը տառաւ : Ինք իր պարզ ըմ-
բռունամբը չէ թէ միայն իրերն աղէկ ծանչչաւ այլ նաեւ
իր տաղանդովը ժամանակակից ուսումնականաց եւ դիւնոց
կը տիրեք : — Ինք թէ եւ բանաստեղծութիւն շնած չէր,
բայց իր՝ Եւրոպայի, Ասիայի եւ Ավրիկէի վրայ գրած գործ-
քերը կարդացուը պէտք է որ խոստվանի թէ Հումագութ
նաեւ բանաստեղծ էր : Աս մատին վլայ են իր բոլոր գործ-
քերը, բայց ի մասնաւորի իր Գողողովն երիւրդ մասը : Ասոր
մէջ Հումագութ քաջ կը մեկնէ թէ ինչպէս բնութիւնը զա-
նազան գարերու եւ զանազան ժողովրդոց մէջ, զգածմանց
եւ խորհրդոց վրայ աղբեցութիւններ ըրած է, եւ թէ ինչ-
պէս ծշմարիտ դիտութիւնն ու երեւակայութեան փափուկ
գրգռութիւնը՝ ընդհանուր մշակութեան մէջ փոփոխ իրա-
րու մէջ թափանցելու ճիգ մը կը ցուցընեն :

Հումանուտ ազատ բնութիւն մ'ուներ, եւ պայծառ
մտածող էր, իր գլուխը ուսանն մէջ սահման չէր ճանչնար,
թէ դիանոթեան էւ թէ քաղաքական կենաց մէջ յառա-
ջադիմութիւնը կապարաւորած չէր: Բայց անընդմիջապէս
քաղաքական գործունեալթեան՝ իր բնութիւնը չէր հա-
մաձայններ: Եր Վելչէլը եղայրն, զօր ինք 25 տարի յառաջ
կորսրնցացած էր, եւ մէջենին ներքին կապակցութեան մը
մէջ էին, եւ իբր փառաւոր Գիտուկորեանք էին, եւ աշխարհը քի
առջին կը փայլէին: Ազեքսանդր անկէ աւելի ապրեցաւ,
բայց երկուքին անունն ալ ամէն ատեն իբր երկու դիւցա-
զունք պիտի միշտին: Գերմանական հեղինակութեան մէջ
իբր երկու լուսաւոր աստեղը միշտ պիտի փայլէն, եւ անոր
պարծանք ըլլապէն պիտի չգտարին:

Համարդիք աւելութ չենիք համարդիք աւելցնեն որ Դառիլըի
ազգունիքն, աս հմուտ մօրդուն՝ ուստիմնական աշխարհքին
ըրած մեծամեծ արդեսնեցը յիշատակին համար, հրաման
տուած է որ անոր անմահ արձանը կանգնառի:

—enclgjew—

ԲԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՅՈՒԹԻՒՆ

Կաւական ծարտարապետութիւն:

Նաւական ճարտարապետութիւնը լցնելով կ'իմացուի, նաւ շխնելու արուեստը, ան արուեստը, որն որ նաւ վարելու ու կառավագրելու արուեստին հետ այնպէս անծուկ կապ մ'ունի որ Հարգի կը համարինք նաեւ ասոր վրայ այ Հարկաւոր եղածները հոս դնել:

Նաւալպարութեան արուեստը շատ ուսողական գիտութիւններ կը պահանջէ, որով մէկը ի վիճակի կ'ըլլայ նաև մը մէկ տեղաց ռարիչ տեղ մը տանիլ ապահով ու կարգ ճարով, ու կը գիտնայ միանդամայն թէ պաշար ատենուան մէջ ուր կրնայ գտնութիւ :

Ասիկակի ի գործ կը գրուի միջնորդութեալք հովի, առաջաստի, կրօգմանցուցի, ղեկի, թիակի, ծովու տախտակի եւ ան:

Նաւ ըսելով կ'իմացուի ատաղձէ չէնք մը, այսպէս շնուռած
որ ջրի վրայ կը լողայ ու ըստ Կամի կրնայ տարուիլ բերուիլ:
Երկայնութիւնը, լայնութիւնն ու խորութիւնը իր տարա-
ծութիւնն է:

Պատերազմի նաւերը վաճառականի նաւերէն իրենց մեծութեամբն ու ամրութեամբ կը զանազանին. շատ մը թնդանօթ ալ կը տանին: Իրենց մեծութեանը, յարկին թուղյուն ու ժնարանածներուն շատութեանը համեմատ հասարակօրէն երեք կարգ կը բաժնուին:

Առաջին կարգի պատերազմական նույն մը 170—280 սովոր երկայն, 44—50 սովոր լցնու 20 սովոր խոր է: Ունի երկեր ամերող յարկ, ու ամերող մարտկոց միայն երկեր. այսինքն՝ ամերող մարտկոց գնեն լու տեղեր, երկու կէ յարկ. առաջամկողման ու խելաց բարձրաւանդակ (gaillard d'avant, d'arrière) ու վերջնայն վերդին երկու գսաթիկն կայ զօրն որ հասարակօրէն համբաւ կ'անուանեն: Աս կարգի նաւերը ամենանուազն 100 ու առ առաւել 120 թնդանօթ կը կրեն, 1200 մարդ, 1500 առակառաշինուած, այս ինքն 1500×2000 ք^{*}=3.000.000 քամ 30.000 կենդինարք (մէկ կենդինարք 100 քունդ հաշուելով):

Երկորդ կարգի պատերազմական նաւերը 150—155 տոք
երկայն կ'ըլլսն, 3 յարկ ու երկու կես յարկ ու մեկ դաշտա-
ռանին: 1000—2200 տակառակշխա կը կըեն, այս ինքն 24.000
կենդ, ու 80—90 թշնդանօթ կը տանին: Աս նաւերը բառաջին
կարգի նաւերէն շատ աւելի պատերազմական գործողութեան
յարձակ են:

Երրորդ կարգի նաևերը 135—145 սով երկայն են, երկու ամբողջ յարկ ու մէկ կէս յարկ ունին ու մէկ ֆալքոն. բայց երկրորդ յարկին վկայ առաջակալողման բարձրաւանդակի մ'ալ ունին : 8—900 տակառակշխու կը տանին, սայ ինքն 800×20 կամ 900×20=16.000 կամ 18.000 կենդ. ու 60—76 թնդանօժ : Աս նաևերը ամենէն աւելի ալէկոծութեանց կը. զիմնան ու պատերազմի մէջ ալ ամենէն օգտակարներն են : Աս երեք կարգի նաևերը Երայացք կամ Ճակատակառ նաև (Vaisseau de ligne) կանուանուին: Որովհետեւ պատերազմի ատեն մէկ ճակատ կամ կարգաւ մը կը կենան: Պատերի նաևերը զսոս անուն ունին :

Արքայացքներ (Frégate) աղ պատերազմի նաև են, որոնք
շատ նաև ափայտ չունին. ջրին վայ շատ բարձր չեն կենար,
արագագնաց են ու երկու յարկ ունին: Երեսուն թնդանոթ-
ուննեցող կրկնայաքիերը շուրջ 100 ոսք երկացն կլլան ու 500
տակառակշեռ=10.000 կենդ. կը տանին:

Մեծարք (Corvette) նաև ալ տեսակ մը պղուիկ կրկնացարկ է, 50 ոսր երկայն 16—24 թնդանօթով, առագաստ ու զեկ ալ կը գործածէ: Ասիկա հասարակօրէն լուր տանելու ու բերելու կը գործածուի:

Чалупе (Chaloupe) аղամիկիթեթեւն նաևեր են, մեծ նաևերուն ծառայութեան համար. իրենց մեծութիւնը, միշտ ծառայող նաևերուն մեծութեան համեմատ է: Իրենց ալ առագաստ ու զեկ կը գործածեն: Կաւագնացութեան առեն, նաևակը մեծ նաևին մէջ կը դնեն, իսկ նաևահնդաստի մէջ ծով կ'ինչեցնեն եւ նաևաստիներն ու վաճառքները նաև խոթելու ու հանելու կը գործածեն:

Ղամանականութեան նաևերուն մէկզմէկու մ.ջ եղած զանազանութիւնը, տակառակշռոյ լիսց հաստատուած. է: Աւո-տի այսպէս կ'ըստեի, 100 տակառակշռն նաւ, այս ինքն նաւ մի, սրին որ 2000 կենդինար կշռող վաճառքը կրնայ տանի:

Առաջ մաս մաս գնում են մասը պատճեն (Proue) կանուանուի խոհ ետևելին բեր (Poupe):

Ղեց (Gouvernail) երկայն, տափակ ու լցն տախտակ մն է, որն որ նաև ուն խելքը հաստատուած է: Աս զեկը ձօղի

մը ձեռքով որն որ նաւուն մէջէն անցած մինչեւ ծով կը հասնի, անկիւնատր աջ ու ձախ կը շարժի: զեկին ձեռքով նաւուն պէտք եղած ուղղութիւնը կու տան, կը գարձնեն, ու զիսաւորաբար ամէն տեսակ պատերազմական շարժումն ու. կրթու-

թիւնները կ'ընեն: Կեկը նաւու մը է ական մասն է:

Յօրէ (Pont) ըսելով կ'իմացուի ան յատակը կամ՝ առիւտակամածը, որուն վայ թնդանօթները գրուած են: Այսը (Mât) նաւուն մշջանեղը հաստատուած երկայն գերան մըն է:

որուն վրայ առագաստակալ զերանն ու առագաստը կը հաստատեն: Մեծ նաւելքը հասարակօրէն չորս կայմ ունին: մեծ կայմ (le grand mât) նաւուն միջավայրը: առաջակողմնն կայմ (le mât de misaine) առաջքը, ինելցա կայմ (le mât d'artimon) ինելքը: ու ցոռուկի կայմ (le mât de beaupré) որին որ նաւուն առաջակողմնը ցոռուկի վրայ հաստատուած է:

Առաջնական (Voile) ըստիլ կ'իմացուի մեծ ու պղտիկ հաստը լավթեր, որն ունի առաջատարակալ գերանին վրայ կը հաստատուի ու հովը մշջը կ'առնելի նաւը մշելու համար։ Երեք գլւաւոր ա-

* **Վեհ գերմ. լիովը = 176 տրամ:**

առագաստ կայ, մեծ առագաստ (la grande voile), առաջնակաղման առագաստ (voile de misaine), ու խելաց առագաստ (voile d'artimon). Ասկից զատ ուրիշ փաքը առագաստներ ալ կան, որոնք մեծ կարիքն զօրութիւնը աւելցնելու համար սահմանադր են:

Առաջանայը (Compas) նաւու մը վրայ ամենակարեւոր ու անհրաժեշտ գործիք մըն է : Պատիկ տուփ մըն է, որուն մէջ մաղնիսի ասեղը հորիզոնական ուղղութեամբ աղատ պահած այց յենարանի մը վրայ կեցած կը շարժի : Մագնիսի ասեղը միշտ հիւսիս կը ցուցընէ, եւ այսպէս անոր միջնորդութեամբը ու հսկերուն 32 կողմանց պատկերովը՝ որն որ կողմնացաւցին շղանակին վրայ գծերով նշանակուած է նաւուն ամէն ուղղուած ուղղութիւնը կը տրուի . եւ որովհետեւ աս գծերը ջրադրական աղլասին վրայ եղած գծերուն համեմատ է, անոր համար նաւուն ուղղութիւնը ճիշտ կրնայ հաշուուել : Ազէկ առագաստուոր նաւ մը հասարակ քարելով չորս ժամն մէջ ըլլուելու համբան, մէկ ժամն մէջ կ'ընէ . այս ինքն 2½ գերմանական միլին :

Աղեկ նաւալվար ու .քաջ նաւու ճարտարապետ ըլլալու համար , ուսողական գիտութիւնը անհրաժեշտ սորված պէսք է ըլլալ:

Մարմնոյ կրթութեան վրայ:

Մարմայ կրթութեան (Gymnastique) վախճանն ուրիշ բան չէ, բայց եթէ մարդուս մարմինը զօրաւոր ընել ու առաջըստիւնը անդամնց վարժութեալին ու շարժմամբ պահպանել:

Աւստի մարմնոյ կրթութեան գործը կը կայանայ պիտի յարձակ կրթութիւններ ի գործ գնել տալ, որոնք մարմնը՝ կամաց կամաց գիւրինէն գէպ ի գժուարիններ երթալով զօրաւոր ընկելու կ'օգնէ, յաջողակ կամ ճարապիկ կ'ընէ, եւ անհոր ան գեղեցկութիւնն կու տայ, որն որ տարագութենէն ան յաջողակութենէ, ինչզի՞ս նաև պշտամքի հեռու է:

Գերմանիայի պատրաստութեանց համեմատ Ռուսականն
ալ ոկառ իր պատրաստութեանները երագել: Արդէն Զենա-
դիտակի Աւատրիայի ու Պրուշի սահմաններուն մօտ 120,000
զբրով բանակ մը կեցուցած է: Էթէ Գերմանիան Աւատրիայի
օգնելու ըլլայ Ռուսաստան ալ իրեն տուած ծանուցազբոյն
համեմատ Գաղղիայի կողմը պիտի բռնէ: Բայց կան լրագիրներ
որոնք աս Ռուսաստանի դատրաստութեանները սուտ կը հանեն:

իսկ Անգղիսի մէջ՝ Լորտ Բալմբրդին կառավարութեան գլուխն անցնելէն ետեւ առջև դաշնիքն ժամանակն եղած պատերազմի պատրաստութեանները ըրորոտվնի կամ թողուեցան։ Լորտ Բալմբրդին իրեն միտքի ի պաշտօնէ յայտնելու գեռ առիթ չունեցաւ, որովհետեւ նոր պաշտօնեից ընտրութեանն համար խոր հրամանոցը մինչեւ ամսոյս վերջը գոցուեցաւ։ Եթէ իրեն առջև քաղաքականութենէն մակարերութիւն մընել կուգենք նէինք կուղեւ որ Աւարդիան իր Խտալիսյի մէջ ունեցած ոսացուածները թողու։ Ամսոյս 17ին կազմուած նոր դաշնիքն անդամներն հետեւեալներն են։ Լորտ Բալմբրդին առաջին պաշտօնեայ, Լորտ Գէմբէլ՝ Լորտ ատենադպիր, Լորտ Ռասակի արտաքին գործոց պաշտօնեայ, Սիր Լեւի՛ ներքին գործոց պաշտօնեայ, Կիուգեստիկ գուերսը՝ դաշնիքնութեանց պաշտօնեայ Սիանսէյ Հերպերդ պատերազմի պաշտօնեայ, Սիր Զարս Շւուտ Հնդկաստանի պաշտօնեայ, Առմերսեդի գուերսը՝ ծովական զօրութեան պաշտօնեայ, Կատալոն՝ Ենեւմնից պաշտօնեայ, Լորտ Կրէսնիլլ Խորհրդիք գահերեց, Լորտ Էլիկն՝ թղթատարութեան պաշտօնեայ, Սիր Կրէ՛յ Լէնտգեսուգրի ատենադպիր եւ Արձիլլի գուերսը՝ դաշտոնի կնքյ պաշտօնեայ։ Ասոնք ամէնն ալ ծանօթքաղագէտներ են։ Լորտ Բալմբրդըն, Կըսէ Դրայշն լըպագիրն առ պարագաներու մէջ ամենէն աղէկ գլուխները գտած ընտրած է որոնք մեծ յաջողութիւն կ'ունենան, եթէ մէջերնին միաբանը ըլլայու բրան։

Գալղիսայի կառավարութիւնը կամ Լուգ. Նաբուշեն
մեծ զգուշութեամբ ու քաջարաբարսութեամբ կը գործէ ու
կ'աշխատի որ ժամանակին ինչդրցին մէջ ուրիշ տէրութիւն մը
չիմննէ ու սկսուած պատերազմը չընդարձակի ։ Գերմանիան ու
միւս Եւրոպական տէրութիւններն համբարտեցնելու համար
Մահերէօրն ձեռքով Խոսլիսայի ինչդրցին նկատմամք ասանկ կ'ըսէ ։
Ակետոր էմմաննուէլ Սարդինիայի թագաւորը Խոսլիսայի զանազան
գաւառներուն դիմուասորութիւնը վրան առնենուլ ։ չհետեւիր որ
Բիւմննդ Գաղղիսական զինուց պաշտպանութեամբ Խոսլիսան մէկ
տէրութեան պիտի միացցնէ առանց ժողովրդեան ու մեծ տէրու-
թեանց կամքին միտ գնենու։ Ազատած կամ լըռուած ժողովուր-
դը, կ'ըսէ ։ Աւասորիսայի գէմ գործակից ըլլալ ու զերով ինչ զինկ
Սարդինիայի թագաւորին պաշտպանութեան տակ դրաւ։ Ուստի
աս դիմուասորութիւնը պատերազմի ժամանակին համար է միայն
Խոսլիսան աղասելէն և սեւե՛ անոր կարդաւորութիւնը մեծ տէ-
րութեանց ժողովրդի մ'որոշման տակ պիտի ճգէ ։ Ակացին Գեր-
մանական պատերազմին ալ պատրաստ ըլլալու համար արեւե-
լեան բանակը թէլիսիէ սպարագետնին հրամանատարութեան տա-
կը սպոտարացցնէ ու անոր ամէն պիտոյըը կը հօդայ ։ Կ'ըսու-
սր 250.000 հոգեւոյ պիտի հասցնէ 400 թնդանօթովով ։ Բանա-
կին գլխաւոր տէղը Կանսի քաջարը որոշուած է ։ Ասկէց զաս
150.000ով նոր շարժական թիկնապահցաց գունդ մը պիտի կաղ-
մէ եւ 750 միլիոն ֆրանդ նորէն փոխ պիտոյ առնուու

Համալիսից տէրութեան մէջ ապօտամբական շարժումները օրէ օր կը մեծանան : Իսլոր Ռումանիան արդէն ապօտամբած ու Ալիկոսոր Էմմանուէլ իրեն Գիկաստոր անուանած է : Փոթո- թիկը մինչեւ Հռոմայ պատերը հասած եւ նոյն իսկ քաղթին մէջ ալ մասած է : բայց հոս Տեսեւուութիւն մը չանեցաւ : Ալիկ- տոր Էմմանուէլ որչափ որ Կ'երեւայ աւելի Սարովէսնի քաղաքականութենէն ստիպուած՝ Պոլոնիայի պատգամանուորները, ու- րանք Ռումանիայի Գիկաստորութիւնն իրեն կու տային, ետ խաւրեց, լսելով՝ որ երթան Քահանայացանեանին իրենց օրինաւոր տիրոջը Տնալանդին, որուն օրինաւոր իշխանութիւնն ինք կը ձաննշայ ու կը պաշտպանէ : Դյունպէս Քահանայացանեանին ալ իրեն օգնական զրաբակտներէն մէկը խաւրած է, կ'ըսեն, զանի իրեն մտացն անկեցութեան վրայ յապահուցնելու . բայց միւ կողմանէ Տ'Ածելիոյ ու Ռումանարքիններն ալ իրեւ բիե մնան եցի գործականներ Պոլոնիա խրկած է : Քահանայացան

տակմն կառավարութիւնն իր ունեցած զօրութեանը չափ կը ջանայ ապստամբութիւնը զսպելու, եւ Հելուետացի զօրքը թէսպէտ ստկաւամբիւ, համբաւեալ քաջութեամբը անոր օգնական կ'ըլլայ: Այսպիսի քաջութեամբ դացին ապստամբած բերութիա քաղաքն իրեւ ժամու յաման պատերազմով առին: Խոտայուց 1848ին Աւստրիացւոց դէմ ըրածները հիմա հոս ալ կրկնուեցան: Հելուետացիք քաղաքը մանելին ետեւ քաղաքացիք տուներուն մէջն անոնց լուսն անոնց վրայ մկան եռացած եղ ու կրակ թափել, որով ասոնք ալ կատելավ տուներուն մէջ մոռն ու մեծ կոտորած ըրին: Հելուետական զօրքը հիւսիսային կողմն ալ կ'երթայ հոն ապստամբած միւս քաղաքները զսպելու: Բարձրադիպին Դրուոր Գուլզն գեռ չէ հանգերձաւորած եւ զինքն ընդունելու համար քանի մը թէսութիւններ կը դնէ, զօրոնք մեծ տէրութեանց հազորդած է: Գարատազգուց դէմ պատերազմը՝ Տէրվէշ փաշային յանձնեց, որն որ Գլուխուկ բերգին անոնց ձեռքէն առած է: Որումելիք բանակն երթարով կը մեծցնէ: Ալսուի որ Եզիկապոսի փոխարքային հրաման խաւրած ըլլայ որ իր զօրքն ալ Ռուումելիք խաւրէ եւ անի յանձն առած չըրցւոյ, բայց որ բարձր: Դրան քաղաքականութիւնը գեռ յայսմին չ'ըլլալով չիկրնար իր զօրքը խաւրէլ առանց Եզիկապոսը վոտանգի մէջ ձգելու: սակայն իրեն բանակը պատերազմի սորի վրայ կը դնէ:

Յունաստան: Կառավարութեան հակառակ կողմնակցութիւնը վերջի օրերը զօրնալով՝ ամսոյն 14ին դահիճն մէջ փոփոխութիւն մ'ընել տուաւ: Միլիոն զօրապետը՝ պատերազմի պաշտօնեայ եղաւ, Ռիկա Բալամիսեն՝ ներքին գործոց պաշտօնեայ, եւ Շապինիս՝ կրօնի ու հրազդականան գործոց պաշտօնեայ: Գոնտութիւն՝ Յունաստանի՝ Պոլիս նստող գեսազմն էր՝ հիմակ աս նոր պաշտօնին համար եռքի քաղքէն չեռացաւ: Հոս ալ ժողովրդեան մէջ խմբում մը կ'երեւոյ: Օսմանեան կառավարութիւնը սահմանին վրայ զօրք կը խաւրէ:

Պատերազմի Ասպարէդ:

Մաճենդայի հակառէն ու Մելինայի կուուէն եսքը պատերազմի սապարելին վրայ խորին ըսութիւն մը տիրեց, զօրն որ հազի՞ Գաստենուուզի քոլ պատահած կուուը կըցաւ ընդհատել: Աւստրիական զօրքը Մինչից գետին ձափն կողմն քաշուած ամսոյն 15ին ան քաղքին գործոց պաշտօնեայ, եւ Շապինիս՝ կրօնի ու հրազդական գործոց պատերազմի տեղակալին զօրքը վայ յարձակեցաւ, բայց 400 հոգի կորանցներով եւ 80 գերեւով թող տապով Պաթէխա մղուեցաւ: Անկեց եսքը գարձեալ ըսութիւնը տիրեց: Աւստրիացիք Մինչից ետեւը կը քաշուէն ու ամին կողմն զօրքերին հոն կը կենդրուացնէն, իսկ Գաղղիացիք անդադար Գաղղիային զօրք ու պաշար կը բերէին, Խոտայի մէջ զօրք ժողովը կ'ընէն, միւս կողմնէ ալ գէպ ի Մինչից կը քաշուէն: Ամսոյն 20ին երկու բանակներն արգէն գիմաց կեցած էին մէկ ժամ մը միայն իրարմէ հեռու: եւ ամէն մէկ վայրէն կրարու հետ զարնուիլ, բայց երկու կողմն ալ սորչէն հարուածին ծանակալութիւնն ըսպնելով կը չանային իրենք ալ զինքն վերէին: Հասուցած էր եւ Ակիտոր Էմանուէլ իրենը՝ 70.000ը, Կարիպալիին գունդը գուրս հանելով: Ասկէց զատ Կարուէն մէծ նաւատորիդ մը հանել տուաւ, որպէս զի Ակիտական ծովէն Անենետիկի ծովէզերը զօրք թափէ ու Աւստրիացւոց կոնակին վրայ ալ յարձակի: Աս յաղմը նաւատորիդը գեռ Անդիմարի՝ օսմանեան նաւահանգիստը մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու բանակի բամնեց: Առջի բանակը, որնոր բոլորովին նոր կամնաւած է՝ Վիմփիկէն թնդանոթագետին տրուեաս, եւ երկորորդը որուն կ'եւ թնդանոթագետը կը հրամայէր, Շիկը հեծելաբատին, բոլորին վրայ հրամանաւատորիդի մը կ'եցած է ու կը պատրաստէ: իսկ Աւստրիա Խոտայի մէջ ունեցած զօրքը ամէն կողմն ժողովը վայ մը հանելով 260.000ի հասուց ու երկու